



# Թ Ի Տ Ա Կ

## Բ Ի Տ Զ Ա Մ Դ Ե Ա Ն

### Դ Ե Կ Ե Ր Ո Ւ Թ Ե Ա Խ Ա Ր Ը Ա Ր Ո Ւ Ն Ե Ա Ց

1813.

27. 28. 29. 30. 31. Մ Ա Յ Ի Ս

Ֆ Ի Ա Կ Ս Ա .

Է Ր Ք Ա Ր Ե Բ . Զ Մ ա յ ի ս :

**Ս**ուկովին ու Պառուշին Ճէնէռալները դիւրին բանի կարծեցին ախտամիտեւ Վիթթէմակնեւկին : Երբոր իմացան թէ Քէտիսթ Պառուշի Ճէնէռալին զօրքը՝ որնոր պաշարերէ Վիթթէմակնեւկը, բաւական չեն Վիթթէմակնեւկին վրայ յարձակերւ, անոր համար Վիթթէնսթէին Մոսկվի Ճէնէռալը և Նորիկոս Պառուշի Թագաւորին եղասյրը մէկ մէնծ դունդովին գնացին առ քաղքիս վրայ, և խօսքը մէկ ըրած Մ սուկովի մէնծ Ճէնէռալին հետ՝ որ առ պաշարօղ դունդը իրենց Ճէնէռալովը ասոր հրամանին տակնեին, յարձակեցան առ քաղքիս վրայ, բայց վայրապարու շատ վասակ նստառ իրենց առ յարձակումը . դուրսի թշնամուայ թօփերը մէկ քանի տեղ կըրակ ձգած բանկուցին, և ասոր յետ պատաղած ըլլալով ներսի պահապան զօ-

րաց գունդը այնչափ մէծ քաջութենից չի կըրցան ընել, բայց երբոր թշնամիները բերդին տակը մօտեցաննէ սաստիկ կըրակ թափեցին բերդին պատնէշներէն ասոնց վրայ : Թշնամիները կուղէին այրել ասքաղքիս կամուրջը բայց ժկյածովեցաւ, աս ամեն յաշողութիւնները ետ դարձուցին թշնամին բերդին առջեւն և ետ քաշուեցան դնացին գէտ ՚ի Լիքսիա, հոն թողուցին նորէն Քէտիսթ Ճէնէռալը մխայն իրեն առջ գունդովը՝ օրնոր առանց տարակուսի պի պիտոր ետ քաշով քիչ ժամանակէն, վէց զի գժուարին բանմը չէ որ Փիլանալզները դիւրութքմը հոսալ համին :

(Գաղէնի Պիկմայէ : )

Մէկ քանի դուրսի օրագրութենիերուն մէջը կըկարդացվի թէ երբոր կըմէնծցընէին կոր Վինտաօրին (1) մէջ թագաւորներուն դեւ-

(1) Վինտաօրը է մէկ քաղաքմը ինկիւլէուս ուսոյին մէջը չէ միոն հեռու Լոնտրայէն : ասքաղքը ընկեց Հետուարդ երրորդ ինկիւլ-

գերեզմանները մէկ երևելի խաթումը թաղ  
զեւու համար, գաերեն առաջին կարօսու  
թադաւորին մարմինը կատարէ խուրչնէ  
բաղրադի մէջ. իրեն պատահիքը էր մեղա-  
մոմի պամատ մէջ նախած շնորհ ճէ, մարմինը  
կատարել ամենով մնացերէր. ասոր քովը  
գըմնալիքնեցաւ մէկ ուրիշքարէ գերեզմաննը  
նալ որուն մէջը էր մարմինը ութերորդ էն-  
քիկոսի թադաւորին, աս գերեզմանը բա-  
նալու ժամանակ սաստիկ քամածուէ բա-  
լոր մնիսիր գարձաւ :

(Պապէն. Քրանու :)

Մոսկովիները առին ֆրանսութերուն մէռ-  
քէն Սրբանատուին բերդը քաղքին հետ  
մէկաեղ, և սաստիկ պատերազմ ըլին Վիթ-  
թէմայէռկին հետ ալ. էկած գիտակին մէ-  
ջը կրտընէնք Սրբանատու բերդէն ելալու  
գահնադրութիւները, և սաստիկ պատերազմին :

Ըստուականի 36 երրորդ դէպուին մէջ Եւած  
բանակին մէջ յեւուց ինիած նուղմէրուն :

Գոռնու . 3 Մայիսի :

Մէկ զօրապետմը կը գրէ իրեն կընկանը  
թէ աս մայիսի 2 ին 3 ին եղած պատերազ-  
մը սաստիկ արիւնահեղ պատերազմինները  
երկու կողմանց բանակները կային իւրա-  
քանչեւը 100,000ի չափ. ֆրանսութիւնը  
մէր զիս սաստիկ կը բակ թափեցին ևս այ-  
լիքաւորվեցայ, իմ պադդաւենիս օֆիթի-  
վալները դրեմէ բոլորը վիրաւորվեցան  
կամ մեռան. մենք շատ մարդ կորսնցու-  
ցինք՝ երեսր առինք ֆրանսութիւնը մէռ-  
քէն 3 գեղ պատերազմն. մնացորդը բո-  
լոր պադդաւեններուն հազիւ թէ մէկ  
գունդը կը բնայ բավկացընէլ:

Մէկ ուրիշ թուղթիսը մէջ ալ որնոր գրե-  
րէ թօփաններուն օֆիթիվալը Լեբախի քո-  
վի եղած պատերազմէն մայիսի 1 ին կըսէ,  
թէ ֆրանսութիւնը ամեն անդամ. կը յաղ-

կիրէռուայի թագաւորը, երբէ մէկ յիշա-  
տակմը իրեն ըրած յաղթութե. ետքը աս  
քալաքը նորէն զարդարեցին Եվլարէթ  
թագուհին, ու երկորդ կարօսու թագա-  
ւորը. Աս աեղու անուանի է մէյքնալ վե-  
րի ըսած երկու ինկիրէռուայի 3 ին թա-  
գաւորներուն գերեզմանին համար :

Թըլին կոր մեղմէ, և քիչ ժամանակէն կը-  
յուսացվի որ յաղթը լին բուզրովին, վի զի  
Պառշներուն գունդը խիստ ուժով է՝ մա-  
շած ըլլալով Մասկովին զօրացը հետ : Կա-  
բօլէնը կուզէր երթալ գէտ ՚ի Պառշն :

Ուրիշ թուղթիսը մէջ որ կը գրվի Պառնաէն  
մնայիսի ծին կըսէ. Պառշները ես քաշվե-  
ցան, և աս անդամ բանը ըմբնցրնունէրը  
ֆրանսութիւնն թօփանները էին. Պառշնը Ճե-  
նէռալը վիրաւորվեցաւ կանկին վր, բայց  
իրեն գործքին մէկ մնամը չփողըւաւ, առ-  
կի ձին մեռաւ, ու ինքնալ ձիէն վար ին-  
կու, ու մէկ սորը տակը մնաց. աս ինա-  
լը այնշափ վասնգաւորմը չէ, բայց իրեն  
վիրքէն աւելի նեցութե կուտակոր: Պօ-  
չին վիրաւորը մեռաւ, և շատնալ իրեն ըն-  
կերներէն վիրաւորվեցան. շատ մարդ որ-  
սորդ ըսված պահապաններէն մեռան ու  
վիրաւորվեցան: ֆրանսութիւնը բանակը  
120,000 հոգիէ կը բաղկանար. Պառնան լցումն է  
միբաւորվածներով :

(Օրո՞ք . Կայսէր :)

Փարէնու 11 Մայիսի :

Օրինակ ան թառլիւն՝ ունոր գրեց Ռէկուն-  
ձնէնեալը՝ հրամայուլ Փառնուգաւուն մէջ եւած-  
դրուց, պատերազմ մէնց պաշտառնէրին :

Ով տր, Պարոն. Մէրմէթ. Շէնէռալը՝  
հրամայուլ ձիաւոր զօրաց գունդին վրայ,  
ինձի կիմայցնէ թէ ամսուս 7 ին խրերէ  
Վալէնցիային վրայ մէկ քանի պղուկ գունդ-  
դիր՝ (որոնց վրայ կը հրամայէր Պառաւ. Ճե-  
նէռալը) երեսր լսուց թէ երկրու պադդա-  
վոնը բասմելիսային կամաւոր զօրինուն 5  
հարիւր հոգիուլ վար իջերեն վիրին Զէաէն՝  
Պէլէստերի Քննթէն հրամանով անցին-  
լու հնր իշուա գետէն Վալէնցիա: Պօւառ  
Ճէնէռալը ըռւտմը կարգադրեց իրեն բա-  
նուկը համանելու համար աս զօրացը վրայ:

Ամսուս 6 ին իրիկունը համայ ելաւ  
իրօէն 8 հարիւր հոգիով 6, 11, 15 ու 25  
երորդ գունդերուն Վիշապ ըսված ձիաւ-  
որներով, ու 2 հարիւր ալ 120 երդ գուն-  
դին հետեւակներով ու այսպէս առաւու-  
տեան ասհամթը 4 ին հասաւ Մայօրկային  
գիմացը աս գունդով. երեսր իմացաւ թէ  
թջնամին զօրքը վնացերէ գէտ ՚ի Պառէն  
չիսոյ:

շիայ, ձգեց Մայուկային առջևը իրեն հետակա դրբը ու ինքը ձիաւորներովը ինկաւ թշնամիներուն եաւէն՝ միշտ ծածուկ տեղերէ քալելով, լս զի իրեն հնու երթար կուզէր ծածուկ պահէլ:

Չորրորդ պատգալիմնը թշնամիաց կամաւոր զրբերուն կարծելով թէ ապահով են իրենք Վալէնչիային մէջը, հիշ մէկ պահապանը էլին դըրած քաղեին առջևը աս Պուտա Ճէնէռալը, տուաջուց հրամայեց իրեն զրբերուն թէ երբոր պահարապը կըսկսին ընել նէ ձիերնուն վար իջնան, և ոյնիէս պատերազմին, աս կարգադրութը վաղելով մտան յանկարծակի քաղաքը, և թշնամիներուն հետ տեսնըլելունպէս հէմէն վար իջնան իրենց ձիերէն, և թիւփէն կին խշուերովը սկսան պատերազմիլ. 15 երդ գունդին զինուորները տիբապետացին քաղքին դուռին, ու 25 երդ գունդին զի նուորներնալ անցան Էսլա գեաը անգին ըղալը արգելելու համար թշնամիին անց նիլը տս գետէն: Գտան հնաւելը 25 սալ, ու 80 հոդի սալեր կառալարօներէն. աս ամիմն բաները ջարդուիուրդ ըրին հոնաւելը: Քաղքին մէջ եղած թշնամիները զար մացած այսպիսի կըտրիչ յարձակման վրայ՝ ջանացին մէկ տեղ ժողովել ամրոցիմ մէջ ուր տեղ խիստ գտուարին եր մօտենալը բայց 6 երրորդ խումբը դիմացին ելաւու ու թող չնորդվաւ ընել իրենց ուղածը. թշնամիները ասոնց ձեռքին փափսելու ատեն հանդիպեցան 11 երդ գունդին առ ընը որոնց վրայ սաստիկ կրակ ըրին թիւ ֆէնկով. թշնամիները ասոնց ձեռքին առ փախան, բայց շուտում 15 երդ գունդը ասոնց առջևը ելաւ. հոստեղը հետևակ ձիաւոր ները կըծանային մէկզմէկ անցընել՝ շատ մարդ սպաննելով թշնամիներէն, և այս պէտք ժամանակվան մէջ ըրոյր համբայ ները լրցվեցաւ մեռնողներուն ու վիրաւոր վածներով:

Երրորդ աղէկմը յաղթըլեցաւ աս պատգալիմնը, անաւենը մենքալ գաղթեցանք զանոնիք ջարդելէն. 320 հոդի բռնեցինք, 2 հարիւր ալ սպաննեցինք, գերիներուն մէջը կար 11 օֆֆիշեալ. աս օֆֆիշեալ բռն մէջնէ նաև Տեղակալ զօրապետը Ժիւան Ճէն գլխաւորին: Բայց ի աս քաղքին մէջ եղած սպատերազմէն, աս 15 երդ գունդին ձիաւորները 30 ձիաւոր կրանաթիէրուն ուղեց հանել, և երբոր լըմնցաւներաց:

ու վը ալ վաղեցին որոնք կուզէին փախչի մեր ձեռքէն, ու գրեթէ թէ բոլորը սուրէ անց ցուցին: Ամիմն զէնքերը աս պադգամիօն նին ժողովը զայ ըրերին: Մեղմէ ինկաւ 3 ձիաւոր, 6 ալ վիրաւորվեցաւ:

Կաղացմբուկին Տերութեղը որ յանձն նես կայսեր բարեխրութել աս գունդել րուն հրամայօն օֆֆիշեալները:

### Ճառայ քոյ ևն ևն:

Հասպարէալ Քանթէ Ռէէթլէ:

(Մակենուու:)

### Ի Դ Ա Լ Ի Ա.

Վէնէտի. 27 Մայիսի:

Որովհետեւ ամմէն տարի ամմէն գլխաւոր քաղաքներ՝ որ են ֆրանսըլին տէրութե տակը, կընեն փառաւոր հանդիսութեն Սա բուկն կայսեր իրալիայի վրայ թարաւոր օճկելուն օրը որ կուգայ միշտ համբարձ ման օրը, աս տարիալ ըրին ամմէն տեղ, մէկ պատմէնք Վէնէտիկի մէջ եղած հանդիսութեն միայն:

Երբոր մտան ֆրանսըլները Վէնէտիկ աս վերջին անգամը, բաց ՚ի այլ և այլ շնուռածք ներէն, շնեցին մէկ մէծ ու խիստ զուշար ճալի պիսրուէլընեալ հանարակաց համար, մէջը անկեցին զանազան նոր նոր հաղարաւոր հնտըլատնէ եկած ծառեր ։ շնուռեցաւ մէկ խահէլիստանընալ աս պարտէզին ծայրը մէկ բլուրիմ վրայ՝ գեղեցիկ ու զար մանալի քաղաքներով: Հանդէսը եղաւ աս պարտէզն մէջը, աս հետևեալ կեր պովը:

Ամմէն ծառերուն վրայ կախեցին թուղ թէ շնած գունդակեր ամմէնուն մէջը մոմ. ծառերուն մէջ տեղլերնալ կախեցին մէյրէէկ շահէր ասինել՝ որոնց վրայ շատ մոմ զնելու տեղէր ալ կար, մէկ ծայրնալ պատրաստեցին Ֆիշէնկեցին բաները, ժորովը կըր կըրնար հոս մըտնալ մինմը որ թուղթ շառնէր գուռին բովը կեցոլ պաշտպաններէն: Աս բանը ըրին վասն զի ֆիշէնկերը նետել արվուց եր մասնաւոր մարդոր, և ասով ծախըր աս ֆիշէնկներուն ուղեց հանել, և երբոր լըմնցաւներաց:

բայումեցաւ դուռները, և ով կուզէր ներս  
երթալու կըրնար երթալ. ֆիշէնկները նե-  
տելու տաեն աս պարտէզն մեջը կային չ  
կամ ճ հազար հոդիէն աւելի, իսկ վերջը  
անհամար : Պարտէզն գուրս քաղաքնալ  
զարդարեր էին անհամար ֆիշէներով, և  
մանաւանդ քաղզին մեծ հրապարակը, եր-  
բոր ամիեն բան պատրաստ էր՝ սահածը  
իրիկան ութնուկիսոնն հանդէսը սկսաւ  
պարտէզն մեջը, մեկ կովմանէն սկսան  
վառել աս հազարաւոր գուռնտ ֆիշէնաւէր,  
մեկ կովմանէ ալ կընեալիչը, ֆիշէնկները,  
աս ֆիշէնկներով շատ զարմանալի բաներ  
ձևացոցին, էն վերջը ձևացոցին մեկ  
բերդը աստրզներէ որուն վրայ կար գըր,  
ուած կեշէն յաշօնէն դրա յանշախան խայր, և  
և ասով լրացնաւ ֆիշէնկներուն հանդէ-  
օր . վառվշցաւ բոլոր պարտէզն ու պար-  
տէզն դուրս եղած կանթեղները ջահերը,  
և այնպէս լրասաւորութիմը եղաւ՝ որ Վէ-  
նէտիկ քաղաքը հեռավանց բոյց շնած քա-  
զաքը կերեար . այսպիսի ուրախուե ժա-  
մանակ հասաւ բանակէն Միշէնկրաֆո դոր-  
ծիքով յաղթուե խապար, անատենը շուա-  
մը դնաց հրաման նաւերուն թօփ նետելու  
համար, և մէկէն սկսան թօփերը : Աս  
հանդէսը քից կէսդիշէրէն ետև մինչևսա-  
հաթը չ կմ 4:

### ԲԱՆԱՍԻՐԱԿԱՆՔ:

Վաթէնաթիքական դիտութիւնը՝ որնոր  
լոկզանէ հետէ մինչւ աս օրս կծաղլի ու  
առաջ կերթայ, աս ատրախն մեջ կորսն,  
ցուց լինեն մեծ փայտեցրնոցը ու ծաղկեցը-  
նոցը : Աս երեկել մաթէնաթիքունին (որուն  
անունը էր Լակրանժ), հիմակվան ժամա-  
նակ բախտակ մեջ, հին կմ շատ քիչ կըդրտնը,  
վէր՝ որ կարենար հաւասարել իրեն . առ  
ծնաւ յափ տն 1737 յունվարի 25 ին ժու-  
րին քաղաքը իդափային մեջ քիչը որ, մէնձ-  
ցաւ Լակրանժ, շուտմը իրեն ծնուզը զին-  
քը գըպրոցը դրին, և գոլոցին մեջ մէ-  
կէն կոսու, առաջ երթալ սորվէլով առա-  
վին հարկաւոր ուսումները : Կըպատճիքի  
ասոր վրայ թէ աս ժամանակներուս մէջը

չլցրցուց այնափ մէկ հաւէսմը ու ընդու-  
նակութիմը մաթէմաթիքական գիտութէ,  
բայց երբոր սկսաւ ֆիշէստփայութիւն կար-  
գալ որուն մէջ աս մաթէմաթիքական դի-  
տութիւն աւելի կերպով լին կըմշանայ իրեն  
առաջնին հարկաւոր, աղէկմը սորվէլու հա-  
մար ֆիշէստփայութիւնը, ան տաենը սկսաւ  
աղէկ հաւէսով սորվէլ, և քիչ ժամանակէ-  
վան մէջ այնպէս անհաւասավ կերպով լին  
առաջ գնաց ու սկսաւ դժուարին խնդիր-  
ներ քննել, որ զննքը ըրբն մաթէմաթիքա-  
կան գիտութէն վայ վարպետ, և առ միջո-  
ցիս էր 16 տարվան : Իրեն առաջին քննած  
խնդիրը եղաւ առածութիւն ձայնին օդին  
մէջը : Աս խնդիրը երբոր մէր՝ ի վերայ կը-  
մրածվինէ, կըկարծըլի թէ անանկ մէկ  
մէծ խնդիրը չէ, բայց երբոր դիշէստփայո-  
րէն մըսածվնէն անսաւն կիմացվի թէ թ'ոչէ  
մէծ ու գժուարին խնդիրնէնէ, աս բանին  
վը գրեթէ հարիւրաւոր երկելի բարակա-  
միու մաթէմաթիքուները, որոնց սրամու-  
թէլ կարծեն թէ մարդկային խելքէն վէր  
էր, աշխատեան ու չիկրցան տակէն ել-  
լալ, և կըսէնն, ո ոոկ զի մէկը կարող լլ-  
լոյց քակել աս խնդիրը, պէտք է որ շատ  
առաջցած ըլլայ անհունահան վերլուծու-  
թէն ըսլած գիտութէն մէջը . . .

24 արպվան էր Լակրանժը երբոր հրա-  
տարակեց իրեն երազանց ու զարմանալի  
դիտութը՝ որնոր կըսվի հաւէս զանազաննէն,  
վերլուծական դիտութէն մէջը : Աս գի-  
տը զարմանց Եւրոպիայի ամսէն երեկէլի  
երկրացափները ու մաթէմաթիքուները :

Իրեն երեկէլ դիտութէն, ու զարմանա-  
լի գիտութն համար ամսէն ծակկել տէ-  
րութիներ կուզելն ունենալ Լակրանժը  
իրենց սէրութէն մէջը : 1766ին ֆէտէրիկու  
Պառչի թագաւորը հրաւիրեց ու տարա-  
վիր մէծ պատուիլ Քէոլին քատարը, որ-  
պէս զի ըլլայ կառավար ու առաջնորդ ան-  
քաղը թագաւորական մէծ ձեմարանին  
վը : 1787 ին Փրանսարզները մէծ տար-  
քաներ խոսուանալով ասոր՝ Քէոլինէն Փա-  
րէզ առին տարին : Աս մարդը բաց ի  
շատ շատ պատիւներէն որ սահաց Փրան-  
սայու զանազան ճեմարաններուն մէջը ;  
մաւանակ Փարէզու ծերակյաներուն կար-  
գը :

Աս մարդուս վրայ զարմանալի բանմը-  
նալ կըպատճիքի թէ այնափ պամիտ լլ-  
լալէն, ու այնափ բան գիտնալէն իտէ-  
չէր պակսէր բերնէն նաև աս խորերուս  
էն մէջ գիրքէ, ասկից կըհետևէ թէ ան  
մարդու իմացերէր ինչ ըսկելէ էն գիտէ :

Աս գործքս՝ որ է պատմութիւն հիմակվան տաենիս, տամնցինի օրը մէյմը կըտղպվի,  
Դէկէնէսի ՏՎԱՆՍ ՍՐԲՈՅՆ ՀԱԶԱՐՈՒԻ :